

ԱՅԻՆԱՅԻՆ

**ՅՈՒՄՆԱՅ ԳԵՄՄԱՅԻՆՅ ՅՈՒՆԵՆԱՆԸ**




Հոռովմայ «L' Osservatore Romano» ն Յ1 Հոկտ.ի թուով կը ներկայացնէ հայեցողական կենցեցի այդ ամենամեծ ուսուցչին մահուան 450<sup>ր</sup> ամակի հանդէսները, որ կատարուեր են Գեմմի մէջ, Չայնաուրին վերաբերութեան ժամուն նուագուեր է երգ մը, որուն բառերն ու եղանակը շարադրութիւն է նոյն ինքն աստուածարեալ ուսուցչին: Նշանակալից է Գեմմի քաղաքակերտին խօսքերը՝ հրապարակին մէջ կատուցուած արձանին դիմաց. Միք թովմասս հոգին պէտք է նորիկ յարորիս առեւ. մի միայն ահով պիտի կարենանք յարիւ մեր ժամանակի դոտարորեանց»:

«Նմանորեան Քրիստոսի» հեղինակը ծնած է 1380<sup>ն</sup>. ծաղիկ հասակով կը մտնէ Ս. Ագնէս լիբան «*Canonici Regolari*»-ներու վանքը, ուր յետոյ վարած է նաև նորընծայից վերակացութեան ու Փոխ-Վա. նահայրութեան պաշտօնները: Գ1 տարեկան էր՝ երբ ջրգողութենէ բռնուելով՝ Արարչին կ'աւանդէ իր անբիծ հոգին:

Անսուն մատենագիր մը, որ անձամբ ճանչցած է զԹովմաս՝ այսպէս կը նկարագրէ. Հասակաւ կարճ էր, բայց ստաքիներեանք մեծ, շատ բարեպաշտ, ու ներանձնակալ: Յատկապէս կը հսկեր իր յեզոյին վրայ, բայց սիրայօժար կը խօսեր բարեպաշտ առնի նետ. շատ հմանէր և սիրելի էր ամեհոն:

Գրական երկոց մասին իր վանքի Ժամանակագրութիւնը կը զնէ. Գրած է երիտասարդաց համար գանազակ-փոքրիկ ձևեր՝ պայծաս ու պարզ ոճով, որ սակայն իրօք մեծ ու կարևոր գործեր են քե՛ վարդապետութեան և քե՛ զօրութեան տեսակետով՝ որ ասարիներեան կը յորդորէ: Ասոնցմէ զատ ունի «Հովիտ շուշանաց» և «Պարտիզակ վարդից» հոգելից գրութիւնները: Ամենէն տիեզերահռչակը սակայն, որ մինչև արքունիքներէ իսկ ներս մտած է՝ ՆՄԱՆՈՒԹԻՒՆ ԲԻՍՏՈՒՆ է:— Հայ Գրականութիւնն ալ

նորացուած է ոսկեզրքիս նորանոր թարգմանութիւններովն ու տպագրութեամբը, զորս կը թուենք հոս մի առ մի: Ա. Տիպ, ի Հոռովմ 1674: Բ. յԱնդերտամ 1696: Գ. ի Կ. Պոլիս 1700 (Միւ. Աբրայի ձեռքով ու ծախքով եղած, իր նախկին աշակերտաց և ընկերաց հետ) Գ. ի Հոռովմ 1705: Ե. ի Վենետիկ 1737: Զ. անդ. 1786: Է. անդ. 1853: Աշխարհարար թարգմանութիւն մ'ալ ի Վեննա 1794<sup>ն</sup>. (Տես. Հայ. Մատենագիտ. Հ. Ղազիկեանի): ԻՄԲ.



**ՎԵՅ ԻՐՔ ԵՆ**

**ՈՐ ՊԻՏՈՒ(Յ) ԵՆ ԴԱՏԱԻՈՐԱՅ՝**



«ՅԱՌԱՋ որ գիտենա(յ) զհասարակաց օրէնք: «Երկրորդ՝ որ գիտենա(յ) զատանձին օրէնքն: «Երրորդ՝ որ գիտենա(յ) զգո(յ)ոց օրէնքն: «Չորրորդ՝ որ լինի անկարիք. և այս բաժանի յերկուս. կամ որ լինի անկին և անորդիք. և կամ թէ կին և որդիք ունի, պարտ է որ ուն(ե)նա(յ) ապրանք, զի անկարօտ լինիցի ընչից:

«Վեցերորդն՝ որ լինի իմաստուն, զի մի հանդիպեցիցի այլ ոք իմաստուն, և զիւր դատաստանն ստէ:

«Ոմանք իմաստունը յաւելուն երիս այլ իրս. մին՝ որ լինի արէս(4) հասկեող, որ կարէ հասկնալ զերկուց կողմանցն. և մին այլ՝ որ ուն(ե)նա(յ) յերշոգական ամուր, որ ի միտ ուն(ե)նա(յ) զառաջն ինչ ուր վերջինն ասէ. և մի այլ որ լինի լեզուն սպրկիկ՝ որ կարէ սպրկիկ խօսել զբանն»:

ՈՍԿԵՓՈՐԻԿ

1. Այս նշխարը կը գտնուի վանքիս Մատենադարանին Ոսկեփորիկ իԹ Զեռուցրին մէջ 11, 8 X 9. Թուղթն է է բարձրակայ, կակուղ. բոլորքը է. Հնութեան տեսակէտով շատ իրաւոր կը զրէ Հ. Սարգիսեան իր Մայր Յուշակին մէջ «Ճամբանակ անյայտ, հասարկէ 1230-1295ն ըստ փրկչական բուհի, վաս զի պարտեհարստ հեղինակութիւնը իսկ թԳ. դարուն անդին լին անցերը»: Մեծարժէք Գրչագրէս պիտի ընծայենք ուրիշ առիւն շատ աւելի կարեւոր և հետաքրքրական մտեր:

Ի. Ի.